

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Ուր. 1 Ապրիլ.— Խ. օր մեծ պահոց։ Առաւօտուն, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Մեծ Պանոս Արեւազայի վերջին ժամերգութիւնը։ Իսկ երեկոյեան՝ վերջին հաղաղական ժամերգութիւնը։

● Շր. 2 Ապրիլ.— Յիշատակ յարութեան Ղազար։ Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Գլխաղբի։ Ժամարան էր Հոգւշ. Տ. Սամուէլ Արք. Աղոյեան։ Ս. Թաղմանչաց Վարժարանի բողոքական ուսանողութիւնն ու ուսուցչական կազմը, ինչպէս նաեւ օտար վարժարաններու Հայ ուսանողներ Ս. Հաղորդութիւն ստացան։

— Կէսօրէ ետք ժամը 3-ին, Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը Հէրապոստոնով մուտք գործեց Ս. Թարութեան Տաճար, ուր Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու Մաղկապարի մեծանեղէն նախատանիւ Ապա Պատարուեցաւ Տօբիթական Սրբատեղեաց այցելութեան Հանդիսաւոր Թափօր Տաճարէն ներս։ Թափօրացեան էր Հոգւշ. Տ. Կիրեղ Վրդ. Գարեկեան։

● Կիր. 3 Ապրիլ.— Մաղկապարի։ Գերարային եւ առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան եւ Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Թարութեան, Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ։ Ժամարան էր Հոգւշ. Տ. Արշէն Արք. Այվազեան։ Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ մեծանեղէն Թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին եւ Պատանաւորդոսն շուրջ, գլխաւորութեամբ Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի։ Թափօրացեանք Ի մեծին ունէին արմաւենիքի եւ ձիթենիի օտար, իսկ մեր թաղային կրկնտէրին Ղպտոց եւ Ասորոց Թափօրներու։ Թափօրի ընթացքին կատարուեցաւ զԱնդառանձն ժամը 3-ին Միաբանութիւնը ճամբար էլաւ դէպի Մայրավանդ, եւ Հայոց թաղի մուտքէն ՈՐ դիւրսկուորդ շարահար երեկելով բարձրացաւ Պատարագաբաժնի։

— Կէսօրէ ետք ժամը 4-ին, շեղարի պարպարած Մայր Տաճարին մէջ պաշտուեցան նախ զԱնդառանձն, նախաղաւութեամբ Գերշ. Տ. Սուրբն Արքեպիսկոպոսի, ապա տանին յառուի հողերմայլ շարահաններով ընդմէջուած երեկոյեան մտերւութիւն եւ զԻնքնացէ՛նի ապաւորիչ արարողութիւն, որուն նախաղանց Գերշ. Տ. Նորայր Կոյսեպոստ։ Հոգւշ. Տ. Կիրեղ Վրդ. Գարեկեան Ապա Սեղանի բեմին կարգաց վարժողոյրներու բացման ժամանկոյոյ յարեպար ուխտաւորներու տնտեսացմիւր եւ կոյ բրաւ ներկաներուն որ իրենց անուաներով նպաստեն Աղուսիէի Թոգրատարութեանին մէջ շարժումով իրենց եղբայր-քոյրերուն։ Այդ նպատակաւ մեկեղեցու զոյգ մուտքերուն դեմքուած էին պնակներ։

● Գւ. 5 Ապրիլ.— Աւագ Երեմարքի (Յիշատակ ՏԱՍՆ ԿՈՒՍԱՆԱՑ)։ Առաւօտուն, ըստ սովորութեան, գլխաւորութեամբ Ժամբօրեղ Հոգւշ. Տ. Թովսէփ Վրդ. Մամուրի, Միաբան Հայրեր մեկեղեցին։ Ս. Թարութեան Տաճար, ուր Ս. Պատարագը մատուցուեցաւ Տաճարի զաւթին արեւելակողմը գլխաւոր Ս. Թովսաննէն աւետարանիչ Հայապատկան մարան մէջ։ Ժամարան էր Հոգւշ. Տ. Դանիէլ Վրդ. Եամբան։ Ս. Պատարագէն ետք Ս. Թարութեան Տաճարէն ներս կատարուեցաւ Տօբիթական Սրբատեղեաց այցելութեան Հանդիսաւոր Թափօր։ Թափօրացեան էր Հոգւշ. Տ. Կիրեղ Վրդ. Գարեկեան, որ Թափօրի իւրաքանչիւր Հանդերձանին ուխտաւորաց տուաւ լուսարանիչ բացատրութիւններ։

● Եւ. 7 Ապրիլ.— Աւագ Հիմգաւրքի (Յիշատակ Ընթրիաց)։ Առաւօտեան ժամերգութիւնէն ետք, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Հնարը Ապաշխարուեցաւ։

— Ժամը 9-30-ին, Մայր Տաճարի Աւագ Սեղանին լիայ մատուցուեցաւ Հանդիսաւոր Ս. Պատարուց։ Ժամարան էր Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս Աւանան, որ կարգաց Ս. Բարսիլ Հաղորդութեան ճառը։ Բազմաւարիւր Հաւատացանքին Ս. Հաղորդութիւն ստացան։

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Ունտաւուայի ապաւորիչ կարգը, մեծ Հանդիսաւորութեամբ եւ նախաղաւութեամբ Ամեն. Պատարագ Ս. Զոր. Ներկայ էր Ս. Բազալեան Մուշաթըրը, ինչպէս նաեւ պետական մարմէն ներկայացուցիչներ։ Ուղերու լուսարանէն ետք, Անկիւսան Արքեպիսկոպոսը գլխաւորութեամբ, Աւագ Սեղանի բեմին տեղիքէն լեզուով կարգաց Աւետարանէն Ունտաւուայի վերաբերելով Համարեղը։

— Երեկոյեան ժամը 5-ին, փոքր Թափօր մը մեկեղեցաւ Ս. Հրէշտակապետաց եկեղեցին։ Քրիստոսի Ա. Բանան եւ Ս. Զիթենիի Զառնի մօտ կատարուած Աւետարանի ընթերցումներէն ետք, զիստեղ նոր Տեսուչ Հոգւշ. Տ. Դանիէլ Վրդ. Եամբան քարոզեց եկեղեցու բակն ու ասիներներ լեցնող ժողովուրդին, խօսելով Քրիստոսի շարկարանաց մասին եւ տալով պատմականը նշել վանքին։

— Գերեզման ժամը 7-12, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ զԱւարման կարգը, տեղադրեցիկ խորհրդաւորութեամբ։ Հոգւշ. Տ. Կիրեղ Վրդ. Գարեկեան քարոզով մը վեր Հանց զայցի գերեզման փրկարար Նշանակութիւնը։

● Ուր. 8 Ապրիլ.— Աւագ Ուրբաթ (Յիշատակ Խաչիկոստ)։ Կէսօրին, Ս. Թարութեան Տաճարի Ս. Գրեզոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ պաշտուեցաւ զԱնդառանձն Կարգը, նախաղաւութեամբ Հոգւշ. Տ. Կիրեղ Վրդ. Գարեկեանի։

— Կէսօրէ ետք ժամը 4-ին, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ զԹաղման Կարգը, մեծ Հանդիսաւորութեամբ, նախաղաւութեամբ Ամեն. Պատարագ Ս. Զոր. Մէկեղ Հանդիսաւոր նաեւ Կրկնիւր Հիթում Բ. Բազաւորին միակտուր սաթէ Թանկարէ՛ք զաւազանք։

● Եր. 9 Ապրիլ.— Առգալայց Ս. Զատիկի՝ Առաւօտեան ժամը 9-20-ին, Լաւինաց շէտաւորեանքի արարողութենէն ետք, փոքր Թափոր մը, դիւանորոշեամբ Առաջ-Քաղցման Հողչ։ Տ. Գերեզ Վրդ. Կապարեանի, մեկնեցաւ Ս. Գարու-Քեան Տաճար, հասարակ խմբար Տաճարի դրան բացման աւանդական պաշտօնականութիւնները։

— Ժամը 10-45-ին, Ամեն. Գաութարք Ս. Հօր դիւանորոշեամբ, ամբողջ Միաբանութիւնը մեկնեցաւ Ս. ԳարուՔեան, որ լի էր բազմազգի ուխտաւորներու ծովանաւալ թաղութեամբ։ Ս. Գերեզմանին շուրջ զանազն էտք, Ն. Ամենպատուութիւնն ու Միաբանութիւնը հանդիսաւ տունն Տաճարի մէջ Տեսարանին մէջ, մինչ տեղի կ'ունենար Ս. Գերեզմանի դրան կնքման աւանդական եւակիցացութիւնը, որմէ ետք ընթացք կ'առնէր Յունաց Թափորը Ս. Գերեզմանին շուրջ։ Անոր աւարտին, Գաութարք Սրբազանը կը բարձրանայ վերնատան մէջ մատարն (որ նորոգութեան ընթացքի մէջ կը գտնուէր) Ս. Գերեզմանին վրայ հայոց պատշաճ, մինչ Յունաց եպիսկոպոսներէն մին (ի թացակայութեան իրենց Ամեն. Գաութարքին, որ հիւսնող էր) եւ լուսանշան՝ Հողչ։ Տ. Գերեզ Վրդ. Գարիկեան կը մանեն Ս. Գերեզման, ուրիշ զատուրք ժամ ետք զուտ պիտի զար նուիրուկան լոյսը՝ որ անկթարթի մը մէջ պիտի փոխանցուէր Ամեն. Գաութարք Ս. Հօր, որ տնով օրհնեց Ս. Գերեզմանին լքնափոր խոնարան հաւատաշէտներուն թաղութիւնը։ Ամէնք շտապան էին իրենց մեծերի ժամերը վառելու շուրջնապէս լոյսէն, մինչ Տաճարին Հայկական եւ Յունական թուրք զանդերուն ու կոչնակներուն միտածամանակ զոգանջումը խնդրաւորութիւնը կը հասցնէր իր զազմութեանին։ Ամէնքն ալ կը կոչուէին մէջ Թափորը, որ երկու կը զուտանայ Ս. Գերեզմանին շուրջ, երբեքով չհրաշտոտ յարեան ի մեռնողն։ Թափորը կը դիւանորոշ լուսանշան Հողչ։ Տ. Գերեզ Վրդ. Գարիկեան, եպիսկոպոսական խոյր ի դուռն, իսկ մեր Թափորին կը հեռուէին Ղալապ եւ Առաջը Թափորները։ Ժամը 2-15-ին Միաբանութիւնը ճամբայ կ'աւ դէպի Մայրաքաղաք։ Դասիկի ընդդէմ դիմաց Ամեն. Գաութարք Ս. Հայրն ու Հողչ։ լուսանշան Հայրը զգնաւորութեանցան, մինչ զպիւրներ սկսան երգել ԳարուՔեան շտապանները, որով Թափորը մուտք գործեց Մայր Տաճար, ուր Աւանդական ընթացքում փակեց այս յայտաւորելու հանդիսութիւնը։

— Ժամ մը անցանց, Մայրաքաղաքի մէն զանգը դարձեալ կը հարւելէր փողովուրդը եկեղեցի, ուր ընթացք կ'առնէր ձրապալուցքի արարողութիւնը եւ կը մատուցուէր իրիկնազգէի խորհրդաւոր ու յանկուտից Ս. Գաութարքը՝ Մայր Տաճարի Առաջ Սեղանին վրայ։ Ժամաւորն էր Հողչ։ Տ. Զեւնոյ Արք. Սամուրեան։ Ս. Գաութարքն էտք հասարակեցաւ Ս. Զատիկի նախատանը, նախաճառութեամբ Գերչ. Տ. Նորայր Եպիսկոպոսին, որմէ ետք Միաբանութիւնը ձկնաւոր յարեցաւ լարականը երգելով բարձրացաւ անդաւառան՝ ընթերիւր։

● Կեր. 10 Ապրիլ.— ԶԱՏԻԿ ԵԱՐՈՒԹԵԱՆ ՏԵԱՆ

ԲԸՆ։ Գերեզման ժամը 2-ին, Մայրաքաղաքի մէն զանգը տեղի հանտէ է արգելն Միաբանութիւնն ու փողովուրդը։ Գիշ ետք, լուցեալ լապտերներով եւ դիւանորոշեամբ Լուսաբարազեա Գերչ. Տ. Հայրն իկ Արքեպիսկոպոսի, Միաբան Հայրին կը մեկնին Ս. ԳարուՔեան Տաճար։ Գիշերային եւ առաւօտեան ժամերութիւնները մինչեւ ճաշացը կը զուտուին Ս. Գերեզ Միաբանութիւնը եկեղեցիին մէջ, իսկ մնացեալ ժամը՝ Ս. Գերեզմանի տառնին եւ լքնափորին մէջ, Թափորական զնացքով՝ որուն կը հեռուէին Ղալապ եւ Ամիւրը Թափորները։ Կատարուեցաւ նաեւ ձկնաւորութեան։ Առաւօտեան զէմ Ս. Գերեզմանին վրայ մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Գաութարք։ Ժամաւորն էր Հողչ. Տ. Գերեզ Վրդ. Գարիկեան։ Թափարեանը լուսաւորեալները հաղորդուեցան Բրիտանի կնքարար ժամեով եւ արեամբ։ Ժամը 8-45-ին Միաբանութիւնը ճամբայ կ'աւ դէպի Մայրաքաղաք եւ ԳարուՔեան շտապանները երգելով ԳարուՔեամբ բարձրացաւ Գաութարքաւան։

— Կէտքի ետք, Մայրաքաղաքի մէն թաղին մէջ տեղի ունեցաւ Զատիկեան մէն ձկնաւորութեանը, նախազանգութեամբ Ամեն. Գաութարք Ս. Հօր։

● Բշ. 11 Ապրիլ.— Տիւրաթալ մեռնաց։ Մայր Տաճարի Առաջ Սեղանին վրայ, ըստ սովորութեան, հանդիսաւորուեցաւ պատարուց եւ շարժեց Ամեն. Գաութարք Ս. Հայրը, ընարան ունենալով ՔՐԷԿԷՆ տեւ մեռնալ, թույց անաւանակ կնքելով ենք, խաւով ԳարուՔեան սուղուրութեան տաճին, եւ ուխտաւորներուն ուղղելով ողբերթի խոյրեր։ Ս. Գաութարքն էտք Մայր Տաճարին մէջ հասարակեցաւ մեռնանշան Գերչ. Թափոր, դիւանորոշեամբ Ն. Ամենպատուութեան, որ ամպնոյմանի տակ, Ս. Պաշտաւորայի մատուցելով կ'որհնէր Տաճարը խոնարան հան թաղութիւնը։ Թափորականը ի մեռնի ունէին օրաց մատուցները։ Այս երգուեցաւ ձկնապարզը յառկապէս ուխտաւորաց իր ողբերթի մաղթանք, որմէ ետք չհրաշտոտ յարեաւ շտապանը երգելով Միաբանութիւնը եւ ուխտաւորութիւնը բարձրացաւ Գաութարքաւան, ուր Ն. Ամենպատուութիւնը օրհնեաւ նշխարները թաճին ուխտաւորներին։

● Գշ. 12 Ապրիլ.— Գ. օր Ս. Զատիկ։ Ս. Գաութարքը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գիտադրի մատան մէջ։ Ժամաւորն էր Արք. Տ. Կատարեան ԲԸՆ։ Սեղանեան։ Այս հասարակեցաւ լուցեալ հանդիսեան պաշտօն՝ ինքնաճատուց ուխտաւորաց նկեղեայնները։ Լուցիներուն խմբով՝ նախաճառութեամբ Հողչ։ Տ. Կալապ Վրդ. Պաշտաւորներին։

● Եր. 16 Ապրիլ.— Գիտաւան մ. Յովնանն Կարապետին։ Ս. Գաութարքը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գիշ. Կարապետի սեղանին վրայ։ Ժամաւորն էր Հողչ։ Տ. Կալէ Վրդ. Բոգատուեան։

● Կեր. 17 Ապրիլ.— Նոր կիրակի (Տիւրաթալ իրիւարու ճանախալագ մերց յընթացը Լուսաւոր յարապիւն Ս. Գաութարքին)։ Մայր Տաճարի Առաջ Սեղանին վրայ պատարուց ըստ սովորութեան, լուսանշան Հողչ։ Տ. Գերեզ Վրդ. Գարիկեան, որ նաեւ թարգմտ, տեղադրուեալով Մեծ Եղեռնի մեր

մէկուկէս փոքրիկ զոհերուն, ու յորտորով չհերկաւ ներք աբմիանական ոգիով բոլորեանք մեր Ս. Նկեղեցիին շուրջ Ս. Գառարազնէ հաք, Գորշ. Տ. Սուրբն Արեգպիտոկոստ Բէշմանեանի նախադաշնութեամբ, կառարուեցաւ հոգեւանդանոցն չանդիսաւոր պաշտամանք՝ Հայ հաւատաւաց չորսինեուն ճամբար Նոյն կրիւնեցաւ Տոմարի քաղկթը՝ Երանաշնորհ Տ. Կիւրի Գորշ. Հոր չիքմի վրայ Ապա Բափօրի Հոգւ. Տ. Գեորգ Վարդապետի գլխաւորութեամբ, մէկնեցաւ Զամ-Քաղի զերկզմանովայր, անդ եւս կառարկու ճամբար Նոյն արարողութիւնը:

● Դ. 20 Ապրիլ. — Աւետում Ա. Աւետումն մի: Այս ամբ, բանաւոր պատճառներով յետաճողանք բլլալով վարուան, այսօր երկինյան ժամերութեաննէն հաք, պաշտուեցաւ Աւետան չանդիսաւոր նախատես նալը: Հանդիսապետն էր Գորշ. Տ. Սուրբն Արաւակոկոստ:

● Ե. 21 Ապրիլ. — Առաւտեան ժամը 8-ին, Կեւր. Տ. Նորայր Եպիսկոպոսի գլխաւորութեամբ, Միարանութիւնը ինքնաւորութիւնն Գեթեմայի ճորհ ճորհ ու ճորհաւարտով ճուգ զործնցին Ս. Աւետումնայ Տոմար, որ Տիրամօր Ս. Գեորգ-ժամին վրայ օրուան չանդիսաւոր Ս. Գառարազր ժամուշ Հոգւ. Տ. Գեորգ Վարդապետ Նաղարեան, եպիսկոպոսական խոյր ի գլուխ:

● Ե. 23 Ապրիլ. — Վարդուան Կանաչ Կիրակի Թաթալի, Կէօթէ հաք, Ամեն. Գառարազ Ս. Հոր գլխաւորութեամբ, Միարանութիւնը ճորհաւարտով ճուգ զործնց Ս. Գառարազն Տոմար, ուր պաշտուեցան երկինյան ժամերութիւնն ու նախատեսուիք՝ Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ապա կառարուեցաւ Տոմարական Սրբաւանդաց աշխութեան չանդիսաւոր Բափօր Տոմարին ներս, Բափօրապետն էր Հոգւ. Տ. Գեորգ Վարդապետ Մամուր:

● Կ. 25 Ապրիլ. — Աշխարհամարում (կամայ Կիրակի) եւ Յուլիանոս Նախատակաց: Գեթեմային եւ առաւտեան ժամերութիւնները պաշտուեցան ի Ս. Գառարազն, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ապա, Հոգւ. Տ. Ներսիս Վարդապետ Բաղդաւան ժամուշ օրուան չանդիսաւոր Ս. Գառարազր Բրիտանոյ Ս. Գեորգեանի վրայ, եպիսկոպոսական խոյր ի գլուխ, եւ բարեկ, բնարան Առնեալով ճի տուն Աստուծոյ լընի, որ է եկեղեցի Ռուսոյց կենդանի, սին եւ հաստատութիւն ճիւղարտութեան (Ա. Տիմ. Գ. 15), բացաւորելով օրուան տունն իմաստ եւ մէկնարանելով Բրիտանոյ Նկեղեցիին Մի, Ընդհանրական, Առաքելական եւ Սուրբ ստորոգիւնները: Հոգւ. Հայր անդրադարձաւ Նաեւ Ապրիլ 24-ի խորհուրդին: Ս. Գառարազնէ հաք, Գեւր. Տ. Նորայր Եպիսկոպոս նախադաշնց Ս. Գեորգեանին ամեն կառարուան ճիւղարտանքին:

ԱՄԵՐԻԿԱՆԻՐ

● Բ. 11 Ապրիլ. — Ս. Զատիկ ամին Թաթալի, Կէօթէ ամալ ժամը 11-ին, Ս. Բաղդապետ Վան:

Մուհաթըր, ընկերակցութեամբ Ռոսիկանայանին եւ Զինուորական Ընդհ. Հրամանատարին, չորհաւարական աշխութեան ասուա Գառարազրաւ: Այս ցերեկեան կին Նոյնիս Զապէլաց Եպիսկոպոսը չանդիք Միարանութեամբ եւ Բրիտանական Ընդհ. Հիւպատոսը:

● Դ. 12 Ապրիլ. — Կէօթէ ամալ ժամը 9-30-ին, Ամեն. Գառարազ Ս. Հոր գլխաւորութեամբ, ամբողջ Միարանութիւնը Զատիկական չորհաւարութեան զնաց Յունաց Գառարազրաւ:

— Ժամը 10-ին սկսեալ, Նոյն Թաթալի Գառարազրաւ չորհաւարական աշխութեան կին յաւորաբար՝ Եունաց Միարանութիւնը, գլխաւորութեամբ իրենց Գառարազի (որ անհանդիս էր) ներկայացուցիլ Եպիսկոպոսին, Տրամիսեանց Կիւսթոսը իր Միարանութեան անդամներով, Լպտոց, Առուրաց եւ Եոյն-Կաթոլիկներու Եպիսկոպոսները չանդիք Միարանութեամբ, Գառարազն Նուրալը, Անիկթան Արեւիկոկոկոստը, Արար-Անիկթան Եպիսկոպոսը, Հայ-Կաթոլիկներու եւ Մարտին Լուսաւորիչ Մեծաւորները, Լուսաւորիչներու եւ Արար-Լուսաւորիչներու Սրեցները, Ռուսաց Եպիսկոպոսը, Դոմիտրիկեան Հայրիկ եւ Սուրիական ու Սուրիկ Սրբոյն Հիւպատոսները: Բոլորն ալ ընդունեցանք Գառարազրաւն ճի զանգիւնն մէջ Գառարազ Ս. Հոր եւ Միարանութեան կողմէ:

● Դ. 18 Ապրիլ. — Կ. ժամը 9-ին, Ամեն. Գառարազ Ս. Հայր, ընկերակցութեամբ ամբողջ Միարանութեան, Զատիկական չորհաւարական աշխութեան զնաց Տրամիսեանց Գեւր. Կիւսթոսին եւ Լուսաւոր Ամեն. Գառարազնին Ապա, ընկերակցութեամբ Հոգւ. Տ. Կիւրի Կ. Գառարազնին Թ. Տիր Կ. Հիւրիկեանի աշխիւց Գառարազն Նուրալին, Ան-Կիւրեան Արեւիկոկոկոստին եւ Արար-Անիկթան Եպիսկոպոսին իւկ Հոգւ. Տ. Գեորգ Վր. Մամուր, ընկերակցութեամբ Հոգւ. Հայրերու, չորհաւարութեան զնաց Լպտոց, Առուրաց, Հայկաց եւ Եոյն-Կաթոլիկներու Եպիսկոպոսներուն, Մարտին Լուսաւորիչ Մեծաւորներուն եւ Արար-Լուսաւորիչներուն ու Արար-Լուսաւորիչներուն ճիւղներուն:

— Նոյն օրը, Լուսաւոր Ամեն. Գառարազը, իր Միարանութեան անդամներով, չորհաւարական աշխութեան կին Գառարազրաւ:

● Ե. 10 Ապրիլ. — Անդ-Թարգման Հոգւ. Տ. Գեորգ Վր. Նաղարեան եւ Հոգւ. Տ. Արշակ Արշ. Այվադեան Ներկայ գտնուեցան Լուսաւորիչական ամալ զամալ ճիւղներու Հիւսիսայնացի բացման արարողութեան:

● Կ. 17 Ապրիլ. — Երեւանի ժամը 10-ին, Սուրիոյ արարութեան աստին Թաթալի, Սուրիոյ Ընդհ. Հիւպատոսի կողմէ Սէյթ Թոր Կանդիկին մէջ արուան ընդունելութեան Ներկայ գտնուեցան Հոգւ. Տ. Գեորգ Վր., Հոգւ. Տ. Արշակ Արշ. Կ. Տիր Կ. Հիւրիկեան:

● Դ. 20 Ապրիլ. — Բենիքըզերի Արեւիկոկոստ եւ Անիկթան Նկեղեցոյ Գեւ Գեւր. Տ. Մայիլը:

Ռեզդիկ Ս. Երկիր ժամանումին առիթով, Ամմանի Հովիւ Հոգւ. Տ. Անուշաւան Վրդ. Ձգնեանք թ յարս այլ յարանաւանութեանց Հոգեւոր պետերուն, Ամմանի օգակայան զնայ դիմաւորութեան:

— Երեկոյեան, Քենթրյորրիի Արքեպիսկոպոս-ժամանեց Կրուսազմ: Այդ առթիւ, Սէյնթ Քոն Ռեկեանս Եկեղեցիի մէջ կատարուած զոնարանական տարադոյութեան ներկայ եղան Լուսարարական Գեո. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս եւ Հոգւ. Տ. Կեռեղ Վարդապետ:

● Եր. 23 Ապրիլ.— Կ. ա. Ժամր Գ-ՅՅ-ին, Քենթրյորրիի Արքեպիսկոպոս իր շքանշանով աւգիւնեց Ս. Ռակորեանց Մայր Տաճարն ու ձեր Գաւթարաբարանը:

● Գլ. 26 Ապրիլ.— Կէսօրէ հոգ Ժամր 1-ին, Ամմ. Գաւթարք Ս. Հայրք Գաւթարաբարանին մէջ հաշիկնութ մը առաւ ի պատիւ Քենթրյորրիի Առհպիսկոպոսին եւ իրեն ընկերացող արքեպիսկոպոս-ներուն եւ եպիսկոպոսներուն:

● Դ. 27 Ապրիլ.— Կէսօրէ առաջ, Ամմ. Գաւթարք Ս. Հայրք, ընկերակցութեամբ Տիար Կ.

Հինգեանի, քաղաքապետարան զնայ, շնորհաւորելու Յ. Վ. Քաղաքապետը, Մեքէի ուխտազնայութեան իր վերադարձին առիթով:

— Կէսօրին, Ամմ. Գաւթարք Ս. Հայրք եւ Լուսարարական Գեոլ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս ներկայ գտնուեցան Արար-Անկիթան Եղս. Գեո. Տ. Նէմեկ Գուպէնի կողմէ ի պատիւ Քենթրյորրիի Արքեպիսկոպոսին Սէյնթ Ճօրն պանդոկի մէջ տարուած ճաշկերոյթին:

— Կէսօրէ հոգ, Ամմ. Գաւթարք Ս. Հայրք, ընկերակցութեամբ Աւագ-Քարզման Հոգւ. Տ. Գլուղ Վարդապետ, ներկայ գտնուեցաւ Կրուսազմի կառավարին կողմէ ի պատիւ Քենթրյորրիի Արքեպիսկոպոսին, Ինթերնէթինթրլլ պանդոկի մէջ տարուած թէյսանդանին:

● Ել. 28 Ապրիլ.— Անկիթան Արքեպիսկոպոս Գեոլ. Տ. Մաքիմեանի կողմէ ի պատիւ Քենթրյորրիի Արքեպիսկոպոսին, իրենց նպիսկոպոսութեանին մէջ առուած թէյսանդանին ներկայ գտնուեցան Լուսարարական Գեոլ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս եւ Աւագ-Քարզման Հոգւ. Տ. Գլուղ Վարդապետ:

Գ Ր Ա Վ Ա Ն Ե Ր Ե Վ Ո Յ

Շաբաթ, 14 Մայիս 1966, Երեկոյեան Ժամր 7-40 Ժառնգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի լսարանին մէջ տեղի ունեցաւ յարգամքի եւ յիշատակի գրական երեկոյ մը՝ մուրաւած արեւմտահայ մեծագոյն բանաստեղծներէն տարաբայտ Միսաէ Մեծաբնի ծննդեան ութսունամեակին:

Հանդէսը կազմակերպուած էր Ժառնգաւորաց Վարժարանի Ձորորդ Գաւթարանին կողմէ, եւ յայտագրին մաս առին Յոյն կարգի ուսանողները:

Հանդիսութիւնը բացաւ Վարդապետ Թովմասեան, իսկ Նազարէք Գոմորայեան ներկայացուց Միսաէ Մեծաբնի կեանքը, մինչ Կարապետ Գապպէնեան խօսեցաւ բանաստեղծի գրականութեան ու

արժանիքներուն մասին:

Մեծաբնի «Տօր Իմի», Յեր...» քերականութեամբ արտասանեց ճարտար Թովմասեան, լեզուաբան Զօհրա Տալիմ Տալիմ՝ Գեոլ. Գլուղի կողմէ ի պատիւ Քենթրյորրիի Արքեպիսկոպոսին Սէյնթ Ճօրն պանդոկի մէջ տարուած ճաշկերոյթին:

Աշակերտական յաջող այս հանդէսը փակեց Տեւոն Հոգւ. Տ. Ներսէս Վարդապետ, որ շնորհաւորեց կազմակերպող դասարանը եւ թիւղոյեց որ մնան ուսանողական հաւաքները աւելի յամախաղաղ ըլլան:

